

- Երբ մարդ ձգած յառաջ կ'երթաս , անտարակոյս հրեշտակ կ'ըլլաս , Այնուհետև ա'լ չկայ աշխարհ , ըս. կայանդ ա'լ երկիրքն է . Անդիր դարձեալ հրեշտակային վիճակ , մտիւր այն ուվկիանն Ուր ըս. կաթիլդ ծով դառնայ , հարիւր ծովեր մեծատարած :
- Աէրն է , սէրը ու սիրահարն որ կը մնան մինչ յաւիտեան . Ուրիշ բանի սիրտ մի' կապեր , զի փոխ տրուած է միայն . Մինչև ե'րբ գրկախառնիս աննչպացած Սիրելիի , Գրկախառնէ հողիին որ չունի գլբիկ ամենուին :
- Մարմնի ձիուն վրայ մի' դողար , թեթևագոյն քայէ' հետի , Աստուած թեւեր կուտայ անոր որ մարմնի վրայ չէ հեծուէր :
- Այն օրը որ թեւեր կ'առնէ հողիս բոյրիդ քաղցրութենէն , Հողիս գիտէ , հողիս գիտէ' Սիրեցեալն ի'նչ բոյր կը բուրէ :
- Մահուան օրը երբ իմ զագագա ճամբայ կ'ելլէ , Մի' կարծիւր թէ այս աշխարհիս մէջն է իմ սիրտս . Երբ իմ գիակըս տեսնես , մի' դոչեր « Կնաց , գնաց » . Նա միազուժ սւ. մտերմութիւն այդ ատենէն կ'ունենամ :
- Հողիներու պորթի խմբման վարագոյնն է գերեզման . Իմ վայրէջքիս ակնաստես , զու վերկըս ալ խորհ' նոյնպէս . Վար իջնիլէ ի'նչ փաս կ'ըլլայ արեգակին ու լուսնին . Ո'ր օրը փնայ վար հող մրտաւ ու չր բուսաւ հոնկէ կրկին . Ուրեմն ինչո՞ւ այս տարակոյսն ըս. մէջը մարդկան հատի վրայ :

(Մնացեալը յաջորդ թիւով)

Գ. ՓԱՌՆԱԿ



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# Ֆարմանի Ասմանի

Հ Ր Ա Ս Ա Ր Ա Կ Ե Ց

Ձեռեփի Բ Ա Ք Ա Լ Է Ր

Դուստրն քագաւորին Տեսեալ զմանուկն Ֆարման եւ հարեալ ի սիր նորս , եւ գրէ քաղցր(1) առ Ֆարման գայ առ նա , եւ շինեղ ընդ միմեանս , զի յոյժ սիրեք զնա(2) :

Դուստր թագաւորին ցանկալար տեսանել . Հրաման արեւոյ մանկանց ելանել դիտել , թէ երբ Ֆարման մանուկն ի դուրս կ'լանել , Եռտով բերէք խապար կամօմ տեսանել :

Ելեալ մանուկն Ֆարման ընկերօքն յայսնի , Տեսին խապար տարան թէ նրատաւ ի ձի . Նրատաւ ի տարիման ընդ որ անցանի , Ծտտա զլէ՛մն յանդիման(3) պատկերօք ի լի .

(1) Ձեռագրին մէջ՝ բուխիք : (2) Ձեռագրին մէջ՝ զնայ : (3) Ձեռագրին մէջ՝ անլիման :

# HISTOIRE DE PHARMANI ASMAN

TEXTE ARMÉNIEN

Publié et traduit par

Frédéric MACLER

VI

*La fille du roi ayant vu le jeune Pharman s'amouracher de lui et elle écrit une lettre à Pharman [l'invitant à] venir auprès d'elle, pour qu'ils vivent ensemble; car elle l'aimait beaucoup.*

La fille du roi désirait (le) voir; elle donna l'ordre aux jeunes gens d'aller (le) guetter; « lorsque le jeune Pharman sera sorti, venez vite m'en informer, je veux (le) voir. »

Le jeune Pharman paraît avec ses compagnons. Ils le virent et avisèrent [la fille du roi] qu'il venait de monter à cheval. Elle s'assit sur les degrés devant lesquels il devait passer. Elle avait en face d'elle de nombreux visages.

Տեսաւ փառօք սրայծառ զերզով աննրման ,  
 Պատկեր զեղեցկատես զմանուկին Ֆարման ,  
 Հէծել է ձի սպիտակ , ընկերքն հետ իւր կան ,  
 Նրման արեգական լուսով կերպարան :

Ասաց՝ « Մանուկս ո՞վ է կամ ո՞ր աշխարհէ(1),  
 Որ զիմ հոգիս ստել հետ իւր կու կըրէ(2),  
 Նայ սիրտըս չի վախել կ'ստէ թէ՛ կանգնէ ,  
 Աչիւրս է կարօտով որ զինք ստաննէ :

Հոգիս է խիտ յօտար որ հետ իւր երթայ ,  
 Մարմինս է հուր վառուկ եւ ի հոգ(3) դառնայ .  
 Իմ սիրտըս իւր սիրուն ծովն կու լողայ ,  
 Լըցվ'ր է արիւնով , աչ'րս(4) ի վար գայ :

Ինձ զեղ եւ կամ ճարակ այսօր ո՞վ աննէ ,  
 Ես իւր ծառայ վինամ թէ զսպուռ աննէ ,  
 Եւ զիմ ելած հոգիս նայ ի յետ բերէ ,  
 Որ զիմ արևամբ լցնալ սիրտս արև ծաղէ :

Անտու զթուղթն եւ գրբէ զի աչիք խաբամ է ,  
 Պատմէր Ֆարման մանկանրն առ եւ զրկէ .  
 Թէ « Կեղ հուքմ եւ հրաման հանց ո՞վ արեկ է .  
 Որ քո սեռք առանց զեղ զհոգիս հանել է :

Երբ փառչանդատայիս հանցիղ հասել է ,  
 Այդոց շատ սրբութեալ թէ ի՛նչ բերել է ,  
 Երկիր թ քո սիրուն կըրակն երկ է ,  
 Քո սիրտըք խիղճ(5) չունի , ոչ սորբմել է :

Տեսի զքեզ ընկերօք որ ի յանց կեցար ,  
 Նա զլոյսն աչիրուս ի հետ զեղ սարար .  
 Հոգիս ելաւ որ գայ բերէ զեզ հապար ,  
 Ասէ թէ ի՛նչ հալ կամ քո սիրուք համար :

Աստուած զեղիկ սպտկիրք արեկ է ճոհար .  
 Այդով բերել ես դու շատ սրտի խաւար .  
 Լըսել եմ շատ հոգոյ կլած հոգոյ ճար .  
 Նայ ի քո ծառայէս ընկալ զեզ խապար :

Դուստրը թաղաւորիս որ գայս գըրեցի ,  
 Ֆարման մանուկն ի մօտ իմ հոգուս հոգի .  
 Հազա՛ր ամանսթ զեղ , մի՛ բերել զիս սարկի .  
 Արե՛կ մօտ իս կամ սուր հրաման բեզ գալի »

(1) Ձեռ. մէջ՝ աշխարհն է : (2) Ձեռ. մէջ՝ կու գրէր :

(3) Ձեռ. մէջ՝ ի ող : (4) Ձեռ. մէջ՝ աչիւրս :

(5) Ձեռ. մէջ՝ խիղճ :

Elle vit le jeune Pharman, resplendissant de gloire, incomparable de beauté, ayant un visage très beau (fol. 56). Il était monté sur un cheval blanc et ses compagnons étaient avec lui. Il a un aspect lumineux, pareil au soleil.

Elle dit: « qui est ce jeune homme? ou: de quel pays? » « Qui a pris mon âme et l'emporte avec lui? Mais mon cœur ne le craint pas et lui dit de s'arrêter; mes yeux désirent vivement le voir.

Mon âme est toute disposée à aller avec lui. Ma chair brûle dans du feu et se réduit en poussière; mon cœur, à cause de son amour, nage dans la mer de sang dont il est rempli et qui tombe de mes yeux.

A celui qui m'indiquera un remède ou un moyen, je serai sa servante, s'il accepte; pour qu'il me ramène mon âme qui m'a quittée, et que le soleil se lève sur mon cœur rempli de sang »

Elle prend le papier et écrit, car elle est écrivain, et l'envoie au jeune Pharman [en lui disant]: « qui t'a donné ce pouvoir et cette permission, que ta vue seule, sans ta présence, puisse m'arracher l'âme? »

Si cela m'arrive, à moi, fille de roi, à d'autres cœurs, [qui sait] (fol. 56 vo) que (de peines) il a causées. Le monde entier, à cause de ton amour, brûle au feu; ton cœur est sans merci; il n'a nulle pitié.

Je t'ai vu passer avec tes compagnons; tu as emporté avec toi la lumière de mes yeux. J'ai eu toutes les peines du monde pour te faire parvenir de mes nouvelles, pour te dire dans quel état je suis à cause de ton amour.

Dieu t'a donné un visage de diamant, par lequel tu as amené la nuit sur bien des cœurs. J'ai appris de beaucoup de personnes (que tu es le seul) remède des âmes dans l'agonie. Reçois cette nouvelle de moi, ta servante.

Moi, fille du roi, qui t'ai écrit cela, le jeune Pharman est pour moi l'âme de mon âme; je te prie, mille grâces! ne me livre pas au chagrin; viens près de moi; ou permets-moi d'aller près de toi, »

Սկստ խելոք ծառայ մի եւ իմաստուն ,  
Գով'ց զծառայն 'ւ սասոյ' « Իմ կարիճ դիտուն,  
Զգիրս սար մօտ առ մարման եւ բեր ինձ բայ-  
խուն ,  
Հողի չունիմ , հասայ ի(1) դու որն մահուն ։ »

(Շարունակելի)

(1) Զեազգին մէջ' Վի :

Elle trouve un serviteur intelligent et sage ;  
elle flatte le serviteur et dit : « Mon (serviteur)  
vaillant et savant, porte cette lettre à Pha m n  
et apporte-moi la réponse ; je n'ai plus d'âme,  
je suis arrivée aux portes de la mort. »

(A suivre)



ԹԻՔԱԿԱՆ ԺԱՄԱՆԿԱԿԻՅ ԹՅՆՈՒՆԸ

Մագուււ — Պ սւսուրբուն — Նախակ արապեաներ

ԳԻՒԱԿԱՆ ԳԻՅ . — Մղոււմը տրուած էր ար-  
դէն , երբ Եւմուլ-Քէյ իր հղօր քնարերգութիւնա-  
բը եւ այն կատարելութեամբ որ կը անանուի  
իր բոլոր գործերուն մէջ՝ դրեց առած մը հինգ  
արարուածով , Սիլիսրեի եսխաս Վարսան ('Ի-  
խոթիճ կամ Հայրենիք' , որ այսօր կը նկատուի  
իր թիքական թատրոնի անուրանալի զլուխ-  
զօրծոցը :

Ինչպէս արտոզոսէն ալ կ'երևայ , առամին  
նրա թը ազգային պատմութիւնն քաղուած է :  
Տեսարանը կ'անցնի Սիլիսրե՛ն պուշկարական  
փոքրիկ քաղաքին մէջ , զոր իրբո՛ն պատերազ-  
մին ատեն Ռուսերը պաշարեցին բայց չկրցան  
սանկը :

Սիլիսրասարը Ալպանոյնի մը , կրօնքով մահ-  
մեռական , Իսլամ-Քէյ , այն սկսուն ուր ամուս-  
նանոյլու վրայ է աղջկան մը հետ զոր կը պաշ-  
տէ , կ'իմանայ թէ պատերազմ յայտարարուած  
է Թուրքիոյ ժառանգական թշնամիին դէմ :  
Ինչպէս ամէն հաւատացեալ՝ այգպիտի սյուրա-  
զայի մը մէջ , Իսլամ-Քէյ արտի ձայնը կը լսեցնէ  
մտիկ լնելու համար միմիայն խզիճ ձայնին ,  
այդ ձայնին որ բոլոր մահմետականներուն կ'ա-  
ղազակէ թէ « անհաստ » ներու դէմ պատե-  
րագին նուիրական ու դերագոյն պարտականու-  
թիւն մըն է : Առանց լուր ստուլ իր սիրակա-  
նին , իբր կամուտ որ կը մահն քանակին մէջ որ

կը պտորաստուի երթալ Սիլիսրե՛ն պաշարել ,  
եւ , մեկնելու միջոցին , իր որոշումը կը հա-  
ղորդէ նշանածին : Հրամայի տեսարանը , երկու  
սիրահարներուն միջև , հոյակապ ճարտարու-  
թեամբ է գրուած , եւ պահով ապէս ամենէն  
վեղելիկը բովանդակ թրքական թատրոնին :  
Հայրենասիրական զգացումը որով Իսլամ ողե-  
ւորուած է , փաստօրը զոր կը զործածէ իր սի-  
րած աղջկին համոզելու համար թէ հայրենիքը  
պաշտպանելը իր սէրը պաշտպանել է , այն ձևը  
որով կը մտնէ Գուրանին այն համարը թէ «  
յաշա Ալպանին պատերազմի մէկ օր մը ամիտ  
մը ծով կ'աթօճ ։ , յո զի՛ն հակապատկեր մը կը  
կազմեն սիրովա զգացմանը հետ մանկու-  
մարդու հոյն , որ իր նշանածին թեւերն կ'սի-  
ուած , սրայն բոլոր պատմատարանութիւններն  
անոր կ'աղաղակէ՝ զայն ետ կ'ընկուտ , իր մօտ  
պանելու համար : Յուզումը կ'աճի ամէն կ  
պատասխանին , ամէն մէկ Ֆրսզին , ամէն մէկ  
բառին , եւ անտարանին վերջը՝ իր զօրութեան  
կատարը կը հասնի : Այդ մտքի ձայնին ազդե-  
ղութեան տակ , Իսլամ պահ մը կը փորձուի  
գրօշակը մտնուլու , երբ հետեւն իր զօրագրե-  
ղին սրայիտը կը կը կը հնչնու Գուրա կը նետ-  
ուի այն ատեն իր վրին մանուակ մը ձեռացող  
բազուկներէն , եւ քնարիճական հոյակապ խո-  
սանքով մը , « Մեր մայրերը , աղիկները , նշա-  
նանքը » , ամուսինն՝ որ պաշտպանելու համար  
է , կը գոչէ , որ կ'իբրիմ կուտելու : Երբ կան  
տկար էսկներ , նոյն իսկ կլնէր , որ ջնն վա-  
րանիք պատերազմի երթալու , մի՛ տարիք  
մայմնով ու մաշով առողջ , դերքով ազատ ,  
չափաւոր ճարճ » որ իր պարտականութեան